

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՀԱՅՈՑ ԽՐԻՍՏՈՒ

(Տարայաբուքին եւ վերջ. տես էջ 141.)

Խսկ Թուրքին զենի սուղ ինչ ժամանակաց ստեցին երդմանց եւ պայմանին իւրեանց . հանապազ հարկադրէին իշխանաց մերոց եւ ազնուականաց դառնալ ի կրօնս մահմէտական, զի դիւրաւ նուանել զմնացեալ գուեհիկս : Բազումն Կէտիկ Ամիմէտ Ղաբիտան փաշայն բռնադատէր, եւ բազմիցս ի ճաշ եւ ի ընթրիս հրաւիրեալ՝ զպատասխանս խնդրէր դառնալ ի հաւատոյ . եւ իշխանքն մեր պատասխանեն թէ «եթէ բռնութեամբ եւ կամ սրով կոտորես զմեզ, մեք յօժար եմք փոխել զլեանս զայս ընդ յաւիտենականի, քան թէ զքրիստոնէական կրօնն ընդ մահմէտականի . զի մեր ոչ եմք վաճառող կամ փոխող հաւատ ընդ հաւատոյ, այլ սէր ընդ բարեկամի, եւ բարեկամ ընդ սիրոյ» : Եւ յետ բազում հարցմանց եւ պատասխանատութեանց կրկին կեղծեալ բարեկամացան . բազմիցս իբրեւ զսէր ցուցանէր իշխանաց եւ ազնուականաց մերոց եւ ասէր . «Այսուհետեւ ոչ է պատեհ ճեզ զսուր ընդ մէջ կապեալ առ իս գալ ի ճաշ կամ ընթրիս, այլ առանց սրոյ», եւ այլ բազում բանիւ :

Ցաւուր միում հաւատացեալ իշխանաց մերոց բանիցն փաշային, եւ մանաւանդ անճար մնացեալ, ըստ հրամանի նորին գնացին առանց սրոյ ի ճաշ առ փաշայն, զի էր բնակութիւն նորա Խսկէլ Ղաբուսին ի վերայ չորրորդ դստիկոնի պալատին : Ցետ ճաշելոյ նոցին ի յիշանեն ի ծիգ ծիգ աստիճանսն պալատին՝ դահիճքն ըստ հրամանի փաշային մի մի կոտորեալ արկին ի ծով : Այսպէս իշխանազունք մեր եւ ազնիւք կատարեցան ի Քրիստոս : Ապա հրամայեաց Թուրքաց եւ Թաթարաց կոտորել զամենայն ազգս Հայոց՝ որք ի նմին աւուր բազմամարդ քաղաքն Ֆէօտոսիայ սակաւերնակ արարին . զի զծերս եւ զտղայս զարս եւ զկանայս սրոյ ճարակ եղան, եւ զարինս նոցա յերկիր իեղեալ իբրեւ զվտակս գետոց ընթանայր ի փողոցս . անթիւ աղջկունք եւ մանկունք եւ մատաղ տղայք գերեալ առաքեցին ի Պօլիս առ սուլթանն : Զայնս արարին ի Կազարաթ եւ ի Սուրխաթ : Այսպէս բազումք յիշխանաց յազնուականաց եւ հասարակ ժողովրդոց մեր յոմանս առ Աստուած կատարեցան, եւ յո-

մանս գերի վարեցան վասն հաւատոյն եւ վասն անուան Ցիսուսի Քրիստոսի :

Բայց անօրէն խանն Ղոխմոյն եւ գժնաբարոյն եւ ծարաւին անմեղ արեանց եւ պատճառն կոտորման ազգիս մերոյ, ինքն եւս մնաց ամօթալի . որ ոչ միայն ոչ ետ զաբիտան փաշայն զորդին խանին ըստ պայմանին, այլ տարաւ ի Պօլիս առ սուլթանն, եւ նա հնազանդեցուցանելով ինքեան զմանուկն Օսման՝ ամրափակ նզովիւք առաքէ ի Ղոփմ, զիայրն սպանեալ՝ նստուցանէ յաթոռ խանութեան : Յորմէ մինչեւ ցայսօր խանն Թաթարի նստի ըստ հրամանի սուլթանին Թուրքաց : Եւ մնացեալ ազգս Հայոց մինչեւ ցայսօր բնակիմք ի ծեռս Թաթար խանին՝ հարկատուղական պայմանիւ :

Բայց նախ քան զայսոսիկ ի ժամանակս պարսպաշնութեան Ֆէօտոսիայ կայր տէր Մաղաքիա անուն աւագերէց մի՝ որ ընդ պապու եղբօր Թոռոյն իւրոյ Պետրոսի շինեցին զերդն ի չափ եծ կարտի . որոց զանուանս մինչեւ ցայսօր գրեալ կայ ի վերայ Սէլ զաբուսոյն յետ կոյս սուրբ Լուսաւորչայ եկեղեցւոյն : Խսկ յետ կատարման պարսպաշնութեան տէր Մաղաքիայն ընդ պապու եղբօր Թոռոյն Պետրոսի ելեալ ի Ղոխմոյ գնացին ի յեղմամբարայ առ Յովհաննէս վարդապետն, որ էր պապու եղբօր որդի տէր Մաղաքիայն, եւ եղբայր Պետրոսի հօրն Անանիայի, որք էին որդիիք Խվանայ ի տոհմէն Պալիաւունեանց, ի գաւառէն Ռուսնայ, ի քաղաքէն Վանանդու . զի Պետրոսս այս ծնաւ ի նախիշեւան քաղաքի գիտակիթ, Գաւիթ զՄեղքակ, Սեղբակ զՄարգար, Մարգար զՄագի, Սագի զԱբրահամ : Որ այս Աբրահամս Ռծն. Թուին ի յաւերելն Զէլալին զերկիրն Պարսից, բազումք ի յազգէ մերմէ չուեալ անտի գան ի Ղոփմ, ի Ֆէօտոսիայ, ի Ղարապազար, ի Պաղչասարայ, եւ ի Կեօզլէվ . Եւ այլք գերի վարեցան . յորոց միջի այս Աբրահամս միայն ընդ քեռորդւոյն Պետրոսին Բագրատունենց ի գերի վարին սպանեալ զօրեսին պահապանն ի գերէվարացն ի ննջելն նոցին, եւ փախեալ եկին ի Ղոփմ ի Ֆէօտոսիայ քաղաք : Եւ անդ էր ազնիւ Մարգարն Մուղալենց (որդի Թորոսի,

Ակոբի, Դանիելի, Մուրատի, Թէոդորայ նախարարին) որ ըստ հրամանի Շիրին իշխանին Զինիվիզաց բնակէր զօրօք ի վերայ ջրոյն կազմաթի, որ զգեստն այն կոչեցաւ Մուղալ յէօզէն ի Թաթար լեզուէ:

Սա ի տեսանելն Աբրահամին Պալիաւունենց եւ Պետրոսին Բագրատունենց, պարգեւեաց նոցա զբազում ինչս եւ զստացուածս եւ զպալատմի ի բնակութիւն, ի պատիւ տոհմի նոցին: Բայց Պետրոսն Բագրատունենց յետ ոչ բազում ժամանակաց առ Աստուած փոխեցաւ ԱԿէ Թուին: Խակ Աբրահամն Պալիաւունենց ողորմութեամբն Աստուծոյ եւ օգնականութեամբ ազնիւ Մարգարին Մուղալենց եւ Աւագ պարոն Մուրատին Դարեշանենց (որդւոյն Մատթէի, Ովինի, Սամուէլի, Սարգսի, Յովսեփու, առաջին նախարարին Ֆէօտոսիու), եւ ազնիւ Թադէին Աղամալենց (որդւոյն Սերօբին, Ցարութիւնին, Բարթողին, Մինասին, Մեսրոպին՝ չորրորդ գնդապեախն Ֆէօտոսիու եւ այլոց Մուղալենց) Եկեալ զարգացաւ եւ հարստացաւ, եւ էաւ զդուստըն ազնիւ Գէօրգին Մուղալեանց. Եւ Եղեւ ինմանէ դուստը մի Աննա եւ օրդի մի Տրդատ. Եւ այս դուստըն Աննա եւ Տրդատ օրդին Աբրահամին շինեցին ի Ֆէօտոսիայ քաղաքի ի վերայ բարձր լեռան միոյ Եկեղեցի մի՛ սուրբ Նիկողայոս, եւ զանուանս իւրեանց եւ ծնողացն իւրեանց գրեցին ի վերայ արտաքին դրան Եկեղեցւոյ: Եւ զայս մեկնութիւնս վասն անցից յազգիս մեր Ետուն գճագրել ի յայսմաւրեւոց, եւ զճառս ազգահամարութեան

ՊԱԼՀԱԿԱՌԱՆԵՆՑ ԱԲՐԱՀԱՄ.

ՏՐԴԱՏ.

ԳԱՐԻԶԱՆԵՆՑ ԱՒՋԳ ՊԱՐՈՆ ՄՈՒՐԱՏ.

ԳԷՈՐԳ, ՍԵՐՈԲԻ, ՑԱԿՈԲ, ԿԻՐԱԿՈՍ, ԱԼԵՔՍԱՆ.

ՄՈՒՐԱՏ ԽԱՆ.

ՎԱՐԴԱՆ.

ՍՈՂՈՄՈՆ.

ՄՈՒՂԱԼԵՆՑ ՄԱՐԳԱՐ.

ՕԳՄԵՆՏ.

ՑԱԿՈԲ.

ԳԷՈՐԳ.

ՍԻՆԱՍ, ԿԱՐԱՊԵՏ.

իւրաքանչիւրոց յետ կոյս յօրինեցին, եւ պարտաւորեցին յետնորդացն յետ մահուան իւրաքանչիւրոց հարց՝ անեցուցանել զարական Ֆիւլս իւրեանց ի վերայ ծառոցն, առ ի յիշատակ տոհմին իւրեանց, եւ վասն վերոյիշեալ իշխանաց, պառօնաց եւ ազնուականաց եւ նոցին յետնորդացն: Խաեւ պարտաւորեցին իւրաքանչիւր ամի վասն սուրբ Նահատակացն մերոց առնել ի սոյն յեկելեցւոց զտօնախմբութիւն, եւ յիշել ի սուրբ յաղօթս ձեր զիշատակոլս սորին զծրդատն եւ զքոյըն Աննա դշխոյն եւ զիանգուցեալ հայրն զԱբրահամ՝ եւ զմայըն Թագուիի դշխոյն, զիանգուցեալ Պետրոսն Բագրատենց, դարձեալ զկենդանի Աւագ պառօն Մուրատն Դարիջանենց, զմարգար, զԱկոք Մուղալենց եւ զթաղէ Աղամալենց. Եւ դուք յիշեալ լիշիք յահեղ ատենին Քրիստոսի:

Որ ողորմի Քրիստոս ստացողի գրոյս՝ տիրացու Աւետիքին եւ կենակցին Դոհար պիքէին եւ ծնողացն մահտեսի Թագւորին, եւ զաւակացն Մնացականին, Դրիգորին, Խնձիափիքէին եւ քըւերցն Ալամին եւ Տօլվաթին եւ ամենայն զարմից. Նաեւ մեղապարտ գըչի Ղրիմեցի Դաւիթ դպրի, կարդացողաց եւ լսողաց, եւ որք զողորմիս ասէք՝ Աստուած ողորմի ձեզ:

Մարգար օրդի Թորոսի, օրդի Ցակորին, Դէօրգ եւ Մեռկեռիոս եւ Ցակոբ՝ օրդիք Մինասի, օրդի Ցակոբի, եւ լինին սոքա ընդ Մարգարին պապու Թոռունք:

ՄՈՒՂԱԼԵՆՑ ՄԵՌԿԵՌԻՈՍ.

ՄԱՌՈՒԿԻ, ՄԵԼԻՔ, ՆԵՐՍԵՍ.

ԱՂԱՄԱԼԵՆՑ ԹԱԴէ.

ՎԱՐԴԱՆ.

ՑԱԿՈԲ, ԹՈՐՈՍ, ԿԻՐԱԿՈՍ, ԱԲՐԱՄԱՄ.

ՄՈՒՂԱԼԵՆՑ ԳԷՈՐԳ.

ՑԱՐՈՒԹԻՒՆ.